

**ՍՓՅՈՒԹԻՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՆՐԱՀՈՉԱԿՈՒՄ
DIASPORA HERITAGE PRESERVATION & PROMOTION
СОХРАНЕНИЕ И ПОПУЛЯРИЗАЦИЯ НАСЛЕДИЯ ДИАСПОРЫ**

<https://doi.org/10.52027/18294685-gah2023.2>

ԳԱԹՐՃԵԱՆ ԱԻՕ

Անկախ հետազոտող, իրապարակագիր

**ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՆՈՒՐՈՒԱԾ
ՍՈՒՐԻԱԿԱՆ ՖԻԼՄԱՑԱՐԻ, ԹԱՏԵՐԳՈՒԹԵԱՆ
ԵՒ ՎԱԻԵՐԱԳՐԱԿԱՆ ԺԱՊԱԻԷԼԻ ԵՐԳ-ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆՆԵՐ**

Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանութիւն, սուրիական ֆիլմաշար, թատերգութիւն եւ վա-
ւերագրական ժապաւէն, երգ-երաժշտութիւն:

Keywords: Armenian Genocide, Syrian film series, theater and documentary film, song-music.

Այս աշխատութիւնը կու զայ արծարծելու յատկապէս սուրիական տեսանկիւնէն դիտուած
արաբերէն ֆիլմաշար մը, թատերգութիւն մը ու փաստավաւերագրական ֆիլմ մը
(Documentary films): Հետեւաբար, վերոնշեալ արուեստի ընդմեջէն կը ծանոանանք յատկապէս
երգ-երաժշտութեան վրայ:

Քանի որ փաստուած իրողութիւն է, որ երաժշտութիւնը ֆիլմարուեստի եւ թատերգութեան
անհրաժեշտ բաղկացուցիչներէն մէկն է եւ կը հարստացնէ զայն, հանդիսատեսին զգացմունք-
ները աւելի կը լարէ ու կը միշտ դէպի լաւ ընկալում եւ տպաւորութիւն, ուստի այս արուեստին
համար ալ ներառնուած են յատուկ երաժշտութիւններ եւ երգեր՝ զանազան լեզուներով, հայ
թէ օտար արուեստագիտներու ստեղծագործութեամբ:

Վերոնշեալ բնագաւառի մաս կազմող գործօնները իրենց պատրաստութեամբ եւ պատում-
ներով, 1915-ի Հայոց ցեղասպանութեան մասին, անջնշելի հետք կը ձգեն հանդիսատեսին
վրայ:

Կարելի է նկատի ունենալ կարգ մը ֆիլմեր, որոնք ամբողջութեամբ նուիրուած են Հայոց
ցեղասպանութեան, կամ Մեծ եղեռնի նիւթը բաժին մը միայն կը կազմէ անոնց մէջ:

Ներկայացուած նիւթը կու զայ լուսարձակի տակ առնելու Թուրքիոյ արիւնոտ անցեալը եւ
զայն առնշելու անոր ոճրարար ներկային: Հոն ի յայտ կու զան Օսմանեան բռնատիրութիւնը,
ոճիրին դէմ պայքարողները, ազատութիւն տենչացողները, իրաւագրկուածները, ոսնակո-
խուածները, եւ Օսմանեան ծանր լուծին տակ տնքացողները կը տողանցեն՝ պատմութեան
հանգրուան մը վերակենդանացնելով:

Մեր հետազոտական աշխատանքը ընթացած է ուղղակի Մեծ եղեռնի վկայարան՝ Սուրիոյ
մէջ:

Կը սկսինք Հայոց ցեղասպանութեան նիւթին, կարձ բաժինով մը անդրադարձող սուրիա-
կան «Ըիուկը ալ-թուրապ» («Հողի եղբայրներ», 1999) պատկերասփիւրային ֆիլմաշարով:

Ֆիլմաշարը կը բաղկանայ երկու բաժինէ, առաջինը 24 արար է, որուն նիւթն է Առաջին Հա-
մաշխարհային պատերազմի ժամանակաշրջանին Սուրիոյ իրավիճակը Օսմանեան տիրա-
պէտութեան տակ:

«Ըիուկը ալ-թուրապ» ֆիլմաշարի առաջին բաժինի, 16-րդ արարը գործողութենէ աւելի կը
յատկանշուի կարեւոր ուղերձով, որ ամբողջութեամբ նուիրուած է յատկապէս հայկական
ջարդերու եւ արաբ-հայ եղբայրութեան գաղափարի շուրջ:

«Ըիուկը ալ-թուրապ»-ի բեմագրութիւնը կը պատկանի սուրիացի յայտնի մտաւրական,
գրող, բեմագրող (սենարիստ), մրցանակներու դափնեկիր Հասան Ս. Եռևսէֆի գրիչին,

Երաժշտութիւնը յորդանանցի երաժիշտ Թարէք ալ-Նասէրի, իսկ ֆիլմի բեմադրութիւնը նոյն-պէս սուրիացի մեծահամբաւ եւ զանազան մրցանակներու արժանացած բեմադրիչ Նեգտէր Խամայիլ Էնզուրի:

Թարէք ալ-Նասէր, այս գործին համար՝ յատկապէս 16-րդ արարին «Ըխուէթ ալ-թուրապ»-ի հիմնական երաժշտութենէն զատ հայկական ապրում ներկայացնելու համար երաժշտական թեմա ընտրած է Կոմիտաս վարդապէտի «Տրլէ եաման» եւ «Կոռունկ» երգերը, զորս զմայլիշ ձայնով եւ բարձրորակ մեկնաբանութեամբ ներկայացուցած է համաշխարհային համբաւ վայելող, սուրիահայ աշխարհահոչակ օփերային երգչուի սովորանո Դալար Տեկիրմէնձեանը:

Վերոյիշեալներու ստոյգ բացատրութիւնները ստանալու համար ունեցանք կարգ մը հանդիպումներ, առաջինը՝ ֆիլմաշարի բեմագրող Հասան Մ. Եռևէֆի (Դամասկոս), երկրորդը՝ սովորանո Դալար Տեկիրմէնձեանի հետ: Վերջինին հետ երկխօսութեան ընթացքին ի յայտ եկաւ, որ ան ազգային պարտաւորութիւններէն մեկնած ունեցած է մեծ ներդրում վերոնշեալ երգերու երգեցողութեան նկատմամբ...:

Այստեղ տեղին է յիշել, որ «Ըխուէթ ալ-թուրապ» ֆիլմաշարը օրին ցուցադրուեցաւ զանազան արաբական պատկերասփիւրի կայաններէ, սակայն թրքական կառավարութիւնը ամէն միջոցի դիմեց, ուժ բանեցնելով ֆիլմի ցուցադրութեան կասեցման համար, ինչպէս էր պարագան Քուէյրի: Օրին Քուէյրի իշխանութիւնները ընդառաջելով Քուէյրի մօտ Թուրքիոյ դեսպանի առաջարկին, ֆիլմին ցուցադրութիւնը ընդհատել տուին:

Հայոց ցեղասպանութեան ժամանակաշրջանին արաբները պատմական այդ իրադարձութիւններու մասին օրին, թէկուզ իրենց տեսածն ու հայերու հետ միասին ճաշակած ամէն արհաւիրք, դժուարութիւն, սով եւ այլ ողբերգութիւնները արաբերէն լեզուով չեն երգած, կամ չեն պահպանած, սակայն հետազայ տարիներուն պատմութիւնը երբեք պիտի չկորսուէր իրենց համար եւ անպայման գէթ ձեւով մը ծնունդ պիտի տային այդ արհաւիրքը ճաշակած հողի ու արեան եղբայրներուն, խիդճի հանգստութեան համար, ինչպէս նաեւ լսելի դարձնելու արդարութեան ձայնը միջազգային ընտանիքին:

Հետեւարար, սոյն բնազաւառին մէջ հետագային այս մեծ բացթողումը պիտի ամբողջացնէր Վերոյիշեալ Սուրբ գործի ռահվիրայ, սուրիացի արաք գրող՝ բանաստեղծ, թղթակից, թարգմանիչ, թատերագիր, բեմագիր (սենարիստ) եւ վիպագիր Մամտուհ Ասոււանը (1941-2004):

Ասոււան, որ ծնած է Ղէրուն գիւղը (Մըսիաֆ քաղաք՝ Համայի նահանգը՝ Սուրիա), հարստացուց արաբական մշակութային շարժումը: Ան, խօսելով հայերու մասին, կը հաստատէ, թէ հայկական ջարդերու նիւթը ենթարկուած է խեղաթիւրման, նախորդ դարու սկիզբը: Բացայացտելով, թէ կասկած չկայ, որ անոնք կոտորուեցան միայն հայ ըլլալու պատճառով, սակայն ըստ Ասոււանին, հրեայ մասնագէտները կը պատճառաբանեն օսմանցիներուն ոճիքը՝ հայերը սպանելու համար, թէ անոնք հասկնալի պատճառներ ունեին ցեղասպանութիւնը իրագործելու:

Մամտուհ Ասոււանի կարեւոր գործերէն կը համարուին «Սէֆէրպէրլիք»-ի («զօրահաւաք») թատերգութեան շարքը՝ «Էյէմ ալ-ժուհ» («Սովի օրեր»), «Ալ-դուլ» («Ճիւաղը») կամ «Ճեմալ փաշա աս-սաֆֆահ» («Դահիճ Ճեմալ փաշա») եւ այլն:

Սոյն յօդուածով կը ներկայացնենք Մամտուհ Ասոււանի «Սէֆէրպէրլիք»-ի թատերգութեան շարքին մաս կազմող «Ալ-դուլ» («Ճիւաղը») կամ «Ճեմալ փաշա աս-սաֆֆահ» («Դահիճ Ճեմալ փաշա») ստեղծագործութիւնը միայն:

Ասոււան, այստեղ կը վերլուծէ դահիճ Ճեմալ փաշայի (1872-1922) անձը: Ահմետ Ճեմալ փաշա մաս կը կազմէր «Միութիւն եւ առաջիմութիւն» կուսակցութեան պարագլուխներէն, երիտթուրքերու ղեկավար «Եռեակի» (Թալէաթ, Էնվէր, Ճեմալ) անդամ, Հայոց ցեղասպանութեան գլխաւոր յանցագործներէն: Արաբները «Արիւնարբու Ճեմալ փաշա» յորջորջումը տուած էին անոր:

1914-1918 տարիներուն Ճեմալ հրամանատարն էր Սուրբոյ մէջ գործող թրքական չորրորդ գունդին, ինչպէս նաեւ օսմանիզմի, համախլամութեան (փանխլամիզմ) եւ համաթրքականութեան (փանթուրքիզմ) ջատագով։ Գործօն մասնակցութիւն ունեցած է Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիան Հայաստանի հայերու բռնի տեղահանման ու կոտորածին, ինչպէս նաեւ Հայոց ցեղասպանութենէն ձորապրած հայ որբերը թրքացնելու աշխատանքին (Հայիսէ Էտիպի եւ Նիկար հանըմի միջոցաւ):

Դահիճ Ճեմալ, ճնշած է արաբներու ազգային-ազատազրական շարժումները Սուրբոյ, Լիբանանի եւ Պաղեստինի մէջ։

Ճեմալ փաշա, 1922 Յուլիս 25-ին, գնդակահարուած է Թիֆլիսի մէջ իր երկու թիկնապահներուն հետ միասին, վրիժառու բազուկ «Նեմեսիս»-ականներ՝ Ստեփան Շահիկեանի ու անոր գործակից ընկերներ՝ Պետրոս Տէր Պետրոսեանի եւ Արտաշէս Գեորգեանի արդար գնդակներով։

Նշենք, թէ Հայոց ցեղասպանութեան պատասխանատուներու մահապատիճի գործողութիւններուն տրուած էր «Նեմեսիս¹⁸» անունը։ Մամտուի Ատուան, վերոյնշեալ թատերգութեան մէջ ընտրած է Ստեփան Շահիկեանը, որպէս կերպար։ Վերջինիս յեղափոխական եւ վրէժինդրական կեցուածքը նկատի առած եւ անոր վրէժինդրական գործած արարքը, վերջ տալով թէ՝ Ճեմալ փաշայի կեանքին եւ թէ՝ ձերբազատելու հայ ու արաբ ժողովուրդը՝ Ճեմալի արհաւիրքէն ու կոտորածէն։ Ըստ Մամտուի Ատուանի, Ստեփանով մարմնաւորուեցան հայու տառապանքն ու վրէժինդրութիւնը։

«Ալ-դուլ» թատերգութեան մէջ կը ներկայացուին Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ մարդկային արիւնալի տեսարաններ։ Թատերգութիւնը լեցուն է ողբերգական ներկայութեամբ եւ օրուայ իրավիճակի դէպքերու տեսարաններով։ Այդ ներկայացուած է ահաւոր հարազատութեամբ, հոգեբանական խորունկ ներթափանցումով, արտասովոր ուժով եւ գեղարուեստական անկեղծ ներշնչումով։

Թատերգութիւնը իմաստ յուզիչ է եւ անոր մաս կը կազմեն նաեւ կարեւոր լեզու տուող երգերը։ Նկատի առնելով Մամտուի Ատուանի բարձրորակ բանաստեղծական շնորհքը, հետեւաբար, ան գրած է նաեւ թատերգութեան բոլոր երգերը։

«Ալ-դուլ» թատերգութեան երաժշտութիւնն ու երգերու յօրինումը կը պատկանի Ռաատ Խալաֆի։ Իսկ թատերգութեան ընթացքին երգուած երգերը նուազողներն ու երգողներն են Էյսար ալ-Ղահիամ եւ Խամի Շաֆէի։

Թատերգութիւնը ընթացք կ'առնէ, եթք Ճեմալ՝ անհանգիստ երազի ազդեցութեան տակ ընացած է. կը ներկայանայ կիներէ ու տղամարդոցմէ բաղկացած ուրուականներու խմբակ մը, կազմուած դահիճին կողմէ, որ անխնայ կոտորած է մարտիրոսներ։ Խմբակի անդամները դահիճը շրջապատելով կը խօսակցին եւ կ'երգեն հետեւեալը։

Մեզմէ պիտի չկարենաս փախչիլ նոյնիսկ քունի մէջ,

Քու զոհերդ, քեզ պիտի հալածեն ոխով,

Ու վրէժինդրութեամբ, չբաւարարուելով քեզ մեղադրել,

Դուն, դահիճ Ճեմալ,

Մարդկանց կեանքը պղծեցիր,

Մարդկանց երգը վերածեցիր ողբի,

Մարդկանց ճիշը հաջոցի,

Նոյնիսկ եթէ բերանակապեցիր քու զոհերուդ բողոքները,

Անոնք, քեզ պիտի հալածեն նոյնիսկ եթէ դառնան ուրուականներ [Ատուան, 1996, 7-8]։

Ստեփան Երկխօսութեան մէջ կը մտնէ Ճեմալի հետ, յայտնելով անոր նորէն սպանելու ցանկութիւնը [Ատուան, 1996, 263]։

¹⁸ Յունական դիցարանութեան Վրէժի շաստուածին անուան հետեւողութեամբ։

Նշենք, որ Աստուան Ստեփանին անունը արաբերէն դժուար հնչելուն համար գրած է «Սթեփան»:

«Ալ-դուլ» թատերգութեան աւարտին, ուրուականներու խմբակը Ստեփան Շաղիկեանին դիմելով հետեւեալ տողերը կ'երգէ.

Որքան հեշտ է զայն հիմա սպաննելը,
Որքան հեշտ է, որ ան սպանուի,
Ան իշխանութենէ եւ բռնութենէ զուրկ է,
Ան յանձուած է ստորին զինուորին,
Ով Ստեփան, սպանէ զայն արագ,
Սպանէ զայն, որ վրէժդ լուծես,
Սակայն ո՞վ անոր խիղճը պիտի սպանէ,
Ո՞վ զայն պիտի վիժեցնէ ապագայի արգանդէն:
Այս դաժանէն,
Աւելի մեծ վտանգն է,
Որ ան կրկնուի:
Ամէն ժամ, իմաստութիւնը՝
Բանտ մը քանդելն է,
Եւ ոչ թէ բանտապահին ձեռքը կտրել,
Մենք կատարեցինք մեր փոքր պարտականութիւնը,
Եւ այսուհետեւ պիտի սկսինք,
Մեր մեծ պարտականութեան.
Այս բռնակալութիւնը,
Պիտի չկրկնուի,
Պիտի չկրկնուի [Աստուան, 1996, 333-334]:

Հանգուցեալ Մամտուի Աստուանի անձին ու գործերուն աւելի մօտէն ծանօթանալու միտումով դիմեցինք Աստուանի տիկնոջ՝ Իլհամ Աստուանի եւ իր գործակից՝ «Սէֆէրպէրլիք»-ի թատերգութիւններու շարքի բեմադրիչ՝ դոկտ. Աճած Սէլիմի:

Խորիրդակցութիւններու ընթացքին ի յայտ եկաւ, որ հանձարեղ գրող ու հայասէր Մամտուի Աստուանի անձնական պրատումները Թուրքիոյ տարածքին՝ Արեւմտեան Հայաստանի վրայ, հետաքրքրութիւնը Հայոց ցեղասպանութեան եւ անոր մարդկային ու եղբայրական զգացմունքները պատճառ պիտի ըլլային հոգեմտաւոր սկզբունքներու վրայ գրէր այսքան իմաստալից եւ այսքան պոռթկումն ու ըմբուստօրէն ազդեցիկ քերթուածներն ու թատերգութիւնները:

Իսկ բեմադրիչ դոկտ. Աճած Սէլիմի համար մեր աշխատութիւնը ընդհանրապէս անակնկալ էր եւ զարմանալի: Հետեւաբար, անմիջապէս ըսաւ, որ «երանի թատերգութիւնը ամբողջութեամբ ձգած ըլլայինք»: Ըսէլ կ'ուզէր, թէ թատերգութիւնը նախ պատրաստուած եւ հասած է մինչեւ եօթուկէս ժամի, սակայն այսքան երկար ժամեր ձեռնտու չըլլալուն պատճառով կրծատած եւ հասցուցած են երկութուկէս ժամի: Այդ կրծատումներուն ամէնէն շատ բաժինը բնականաբար եղած են երգերու հատուածները որ կը պահպանուի:

Կ'անցնինք այլ բնագաւառի՝ փաստավաերագրական ֆիլմի: Իրայատուկ տեղ ունի բնականաբար այն հետազօտողը, ուր կը բնակի եւ կը գործէ Հայոց ցեղասպանութեան մեծ մասով իրագործուած, զաղթավայրի վերածուած, գաղթի, կոտորման, միեւնոյն ատեն փրկութեան եւ յարութեան վկայարանը եղող Սուրիոյ մէջ:

Այնուհետեւ, կեանքը ընդհանրապէս ազգի կորուստի, բնաջնջման հետքերու որոնումին նուիրող, դամասկոսահայ պատմաբան, ցեղասպանագէտ այժմ Հայաստանի մօտ Սուրիոյ Արտակարզ եւ Լիազօր դեսպան դոկտ. Նորա Արիսեան 2000 թուականին պատրաստած եւ նկարահանած է «Դէմ առ դէմ, մեծ ոճիրի՝ սուրիացի ականատեսներու հետ» փաստավաւե-

բագրական ֆիլմը: Արիսեանի կատարած Յեղասպանութեան ուսումնասիրական այս ֆիլմը հիմնուած է արաք սուրիացի ականատեսներու հարցազրոյցներու հիման վրայ:

Դոկտ. Նորա Արիսեանի հետ յատուկ հանդիպումով մը զրոյցի առարկայ դարձուցինք վա- ւերագրական մեծ արժեք ներկայացնող «Դէմ առ դէմ, մեծ ոճիրի՝ սուրիացի ականատեսներու հետ» ժապաւէնը, որպէս ցեղասպանութեան նիւթ՝ նպատակը, փաստացի, վաւերագրական եւ յատկապէս հոն օգտագործուած երաժշտութիւններու մասին, որոնք շատ բժախնդիր ձեւով ընտրուած են:

Դոկտ. Արիսեան մեզի յայտնեց, թէ վաւերագրականի՝ արաք սուրիացի ականատեսներու հանդիպում-զրոյցները տեղի ունեցած են Տէր Զօր, Ռաքքա եւ Ռաս Ուլ Էյնի մէջ: Անոնցմէ ոմանք ձողոպրած հայուիիններու զաւակներ են, մտաւորականներ, գիւղապէտներ եւ տա- րագրուած հայերուն օգտակար դարձած անձեր:

Վաւերագրականին մէջ, 8 արաք սուրիացի վերապրողները կը պատմեն իրենց ապրած կեանքը, որ այնքան յուզիչ է, այնքան անօրինակ եւ այնքան ներկայացուցչական ամբողջ ժո- ղովուրդի մը անլուր տառապանքներուն:

Վերոյիշեալ յուզիչ եւ սրտածմլիկ պատմութիւնները 35 վայրկեան (րոպէ) տեւողութեամբ է, ալ աւելի խորագրեցիկ կը ներկայացուի երբ անոնց կ'ընկերակցի, որպէս երաժշտութիւն, հայրենի արուեստագէտ Արթուր Մեշեանի երգեցողութեամբ անոր ստեղծագործած երգ-երաժշտութիւնները, յատկապէս «Գաթարսիս» (“Catharsis”) ձայնասկաւառակի «նախա- բան» երաժշտութիւնը եւ «Հայր մեր» տէրունական արօթքը:

«Դէմ առ դէմ, մեծ ոճիրի՝ սուրիացի ականատեսներու հետ» վաւերագրական օրինակներ յանձնուած ու պահպանուած են Հայաստանի Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստի- տուտը, Ա.Ս.Ն.-ի «Հայկական ազգային կեդրոն»-ը (ANI) եւ այլ կարեւոր հիմնարկներու, ուսումնասիրական կեդրոններու եւ հաստատութիւններու մօտ:

Սուրիական շարժապատկերի մը, թատերգութեան մը եւ փաստավաւերագրական ժապա- ւէնի ընդմէջէն՝ այստեղ երգ-երաժշտութեան օգտագործումով կը ներկայացուի ցեղասպանու- թեան գործած ահաւոր սահմոկեցուցիչ աւերը՝ մարդկային, հողային, հոգեկան, նիւթական եւ այլ բնագաւառներու մէջ, եւ մեր մարմինին քիջները աւ լ աւելի կը զգացուին ու կը լարուին: Այս բոլորը կու գան աւելի մանրամասնօրէն դրսեւորելու Մեծ եղեռնին ապրուած ողիսակա- նը:

Շարժապատկերներու, թատերգութիւններու եւ վաւերագրական ժապաւէններու բնագա- ւառներու միջոցաւ կը տեսնենք, որ կարկինը լայն բացուած է Հայոց ցեղասպանութեան նիւ- թին շուրջ, ներառելով օտարները եւս: Այսպիսով, օրէ օր ականատես կ'ըլլանք Մեծ եղեռնի մասին պատմող գեղարուեստական ու վաւերագրական ժապաւէններու, որոնք կը պատրաս- տուին տարբեր երկիրներու մէջ, ինչպիսին է նաև Սուրիան:

Իբրեւ եզրակացութիւն՝ նկատելի է, որ վերոյիշեալ բնագաւառին մէջ սակաւաթիւ են արա- բէրէնով աշխատանքներ (յատկապէս նկատի ունինք իսլամ արաբները): Արդ, այս աշխա- տանքները անհրաժեշտ են այն պատճառով, որ պիտի պարզաբանեն Հայոց ցեղասպանու- թեան կատարուած իրողութիւնը եւ յաճախ պիտի տեղեկացնեն անտեղեակ անհատներուն, որ այս հարցը կրօնական ոչ մէկ աղերս ունի: Արդարեւ, հոն անհրաժեշտ է, որ անպայման տեղ գտնեն նոյնիսկ իսլամացած հայերու իրողութիւնը իր բոլոր հանգրուաններով եւ դրդա- պատճառներով:

Միւս կողմէ, ցեղասպանութեան իրողութեան ամէնէն լաւ իրազեկ եղողները պէտք է ըլլան անոնք՝ արաբները, որովհետեւ իրենց նախահայրերն են, որ արաբական ազնիւ գթասիրտ բնաւորութիւնը դրսեւորեցին եւ մեզ փրկեցին ջարդէ ու կոտորածէ՝ նոյնիսկ վտանգելով իրենց կեանքը: Այնուիետեւ, այս միտքը հարկաւոր է այլ դիտանկիւնն, որ արաք ժողովուրդը տեղեակ եւ ականատես ըլլալով՝ պիտի կարենայ հակազդել թրքական խեղաթիրումներուն:

Վերջապէս, Հայոց ցեղասպանութեան արծարծումը, գեղարուեստական, պատկերափիւռային ֆիլմաշարերու, վաւերագրական ժապաւէններու եւ թատերգութիւններու միջոցով եւ անոնց ընդմէջէն երգ-երաժշտութեան օգտագործումն ու դերակատարութիւնը, իրենց մեծ դերը ունին թէ՝ իբրեւ յիշողութիւն ու ազդեցութիւն՝ հայ նոր սերունդին վրայ, թէ՝ իբրեւ քարոզութիւն՝ միջազգային ընտանիքին ծանօթացնելու նպատակով:

SUMMARY

The article refers to clarifying the reality of the Armenian Genocide through Syrian films, series, plays, and documentaries.

The author studied in this article music and songs showed by Syrians in plays such as Mamduh Adwan's "Days of hunger", and series like "Brothers of the land" etc.

It is noted that by using song and music, Syrian Arabs expressed their emotions and point of view toward the terrible and horrifying act of the Armenian genocide.

ՕԳՏԱԳՈՐԾՈՒԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՑԱՆԿ

1. ممدوح عدوان، سفر برلك أيام الجوع، وزارة الثقافة، دمشق، 1994
2. ممدوح عدوان، الغول، (جمال باشا السفاح)، منشورات اتحاد الكتاب العرب، دمشق، 1996